

Կ Ի Թ Ա Ռ

Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Օ Ր Ե Ա Յ

ՀՐԱԻԵՐ ՀԱՅԿԱԶՆ ՕՐԻՈՐԴԱՅ

Կը հրատարակուի ամիսը անգամ մը: Վեցամսեայ Գին 40 ղշ: Ստորագրութեան տեղն է, Մեծ նոր խանին երի դուռը Թիւ 2. Պ. Գրիգոր Պարտիզպանեանի գրասենեակը:

Գուրս երթալը հանդէսներուն ծախքը առնողն ըսյ է: Մեր նպատակն յարմար գրութիւններ կընդունուին Ուսում նասէր Տեղիներէն և Օրիորդներէն:

ՅՈՒՆՈՒԱՐ 4

Ա. ՇՐՁԱՆ ՎԵՅԱՄՍԵԱՅ 1863

Թիւ 6

Ի ՆՈՐՏԱՐԻ

ԲԱՂԴ ԵՒ ՅՈՅՍ

Ինոր առուր մինչ ծածանի լոյս Արիւոյն ,
Գաշաք եւ Արօտք 'ի շող պճնին գեղազոյն ,
Տխրազգեցիկ Բնութեան տիպար գայ 'ի լոյս:
Մանկանայուաց սրտի ձօնէ կեանք եւ յոյս:
Արդ 'ի սերկեանա Աստղիկ յուսոյն գեղադէմ ,
Իբր զՀրեշտակ պանայ յերկնից լուսածեմ .
Քնքուչ մատամբ բարձրեալ զՖունջ ոսկեզարդ ,
Հեշտ ողջունիւ զԲաղդն Հայոց առնել հաշտ:
Ընդ հին առուր գոռողացեալ խեռ բաղդին ,
Խրոխտաբարբառ 'ի յաղթ պանծայր դու բաղդին ,
Գոչէր յաւէտ «Ես եմ իշխան զօրաւոր :
Միշտ նորոտոր մարդկան Ազգի յաղթաւոր ,
Ձիք բնութիւն իշխել պատուոյս գերազոյն ,
Ձիք ձեռք հզօր առնել զԲաղդն 'ի նիւուն .
Հղօր արանց տեսք եւ իշխանք ակնածեն ,
Պերճ Թագաւորք միշտ հլութեամբ ծառայեն .
Վարճ եւ պատիժ պատրաստ ունիմ 'ի ձեռին .
Ում նուիրեմ, եւ զլանամ՝ ում կամիմ .
Ի սեղ բաղդիս կալայ յաւէտ Հայ զՈղին ,
Բիւր հառաչանք եւ ձայնք 'ի զուր հնչեցին :
Ձանք եւ բաղձանք միշտ ճգնեցան վայրապար ,
Յանդ 'ի նանիր պսակել զսիրտ տխրաբար » ,
Բայց 'ինորոյս Յոյսն ձայնէ հեշտալուր .
«Յո՛ն Բաղդ Հայկեան քաղցրիկ սիրոյ տուր համբոյր :

Գարք յորովն, ամք յաշորդն անդադար ,
Չնոր առուրս ծնանին Երկինք բարերար ,
Չայնք տխրակաց հիւսեն նուազ հրճուարար ,
Ե՞րբ ծագեացի Հայկեան սրտից մխիթար ,
Ահա եւ այս բողբոջաւ ամս յեաին .
Թողեալ բազմաց զիւրն յիշատակ տրամադին .
Ապա եւ այժմ տխուր սրտից վշտակիր ,
Ե՛կ բաղդ Հայկեան տուր քոյդ զողջոյն սիրալիր ,
Ես յոյս չքեղ զերթ Արուսեակ լուսաւոր .
Գիշերամած աչաց սրտի տունչաւոր ,
Չանամ ճգնիմ 'ի շող ակնա լուսալիր
Կարօտալից յաչս եւ 'ի սիրտ ծածանիլ :
Բայց եւ Բաղդիդ գծալից մաշլո անդադար ,
Յար զղխճքս խաւար ածէ հիգարար .
Եւ քնարիս ձայնք ոչ լուն հեշտալուր ,
Ո՛վ Բաղդ Հայկեան քաղցրիկ սիրոյ տուր համբոյր ,
Թէ եւ լուն , եւ դադարին բիւր ձայներ ,
Ոչ լուսեցեն բարբառ Յուսոյն մշտայն ,
Հայկեան քնարք եւ հնչեացեն ձայն հեշտին ,
Յոյս մեր անմահ , մինչ կայ անմահ պերճ արիւն » :
Ապա Երկինք օրհնեա զամս այս ոսկեկիր .
Ուրախարարն զարթնուլ 'ի Յոյս անպատիր
Տենչեալ Ողիք, շնորհարաչխ նոր տարուոյս ,
Ոգևնորոզ արբեցեն բաժակ քաղցրայոյս :

խողտող կը տառապի գաղանաց անգութ ճիրա-
ներուն մէջ. որոյ սիրահար Ազիս կրկին անձ-
կութեամբ կը տաղնապի աստ. փրկարար բա-
զուկներս կաշկանդած՝ չեմ գորէր անոր փըր-
կութեան հասնիլ. և բարերար ձեռքեր ինք-
նին անկարող՝ Արկինց այցելութեան միայն կըս-
պասեն. Ալ իմ անողոքելի վեշտերս աւելի կը
զայրանան. քանի որ իմ միակ Յոյսս կորսնցու-
ցած եմ. Արշալոյսը գեղեցիկ նշոյններով չճագիր
աչքիս, որոյն մէջ իմ տարփալի Հրեշտակիս
ձայնը չեմ կարող լսել. Տաղկազեղ գաշտեր ան-
շուք կը տեսնեմ, որոց վրայ սիրային Սոխակիս
ոսկի թռիչները չէն ձախեր. Մասեաց քնար-
ներ կարօտակէդ սրտիս հառաչանքները թող հըն-
չեն. և Արեմասիոս թռչունը տխուր ձայներով
լալակից ըլլան ինձ հետ. Այլ աննշալիդ Աշի
արդեօք պիտի ծնանին Արկինք նոյն ցանկալի օ-
րը որոյն մէջ քո սիրալիք ողջոյնդ լսեմ. ես վաշ-
տահար Արտեմիս մը եղած եմ անմահ տատրա-
կիդ սիրոյն հետամուտ, և քեզ ո՞ր անողորմ
ձեռք յանդգնեցաւ վերաւորելու. Ալ ես չըպի-
տի գողըրիմ սիրոյդ, եթէ գողըրին բիւր ձայ-
ներ. թո՛ղ ծովանան աչաքս հեղեղներ. հնչեն
սրտիս հառաչալիք ձայները ձոխ գաշտերու
մէջ, մինչեւ քո գեղեցիկ Արեւդ ծագի տը-
խուր աչքերուս. Օայս ըսաւ և թխպագոյն
բողով մը երեսը ծածկեց ։

Այն ատեն ՚ի հեռուստ բարբառ մը լսուեցաւ
որ Աղաւնուոյն ձայնը ըլլալ կը գուշակուէր. Մի-
բուհիդ իմ ալ հերիք է քեզ տառապիլ անձկու-
թեան ցաւերուդ մէջ. ես ողջ եմ, քանի որ ողջ
է Արկինք. թէպէտ թշնամեաց ձեռք մատ-
նուած եմ, այլ Արդարութեան Արեւը հովա-
նի է փրստ. թշնամեաց աչքերը կը շանան մե-
կեն ՚ի մէկ զիս գոհել. եթէ արիւնս հոսի դասձ
եալ կենդանի եմ ես. Ի՞նչ
անմխիթար ս...

ճանը նկարեցաւ աչքերուս չէք բերկրայի յոյս
Հայրենեաց Արդւոց սրտերուն. քանի որ քու
բաղդրիկ Արեւդ սգալիք ամպերուն տակ կը հե-
ծէ. Ալ իմ հոգիս այ այսուհետեւ քեզ նը-
ման սգալի Այոյս մը եղած թո՛ղ երթայ դաշտե-
րու ու ձորերու մէջ քեզ արտասուակից ըլլա-
լով աղէտիդ յիշատանկերը հնչելու. Մինչեւ
կենդանութեանդ Արեւը ծագի, ապա կարօտա-
լիք ողջոյնդ նուիրէ ինձ ալ ժամ է ինձ հեռա-
նալ քեզնէ երկրորդ անգամ քեզ ուրախ տեսնե-
լու յուսով. Այոսը տխուր Աղջոյնը տալով ըսաւ .
ահա ՏՈՒՄԱՐ ԱՂԵՏԻՅՈՒ յիշատակ ըլլայ քեզ՝ զոր ՚ի
սկզբաննուիրեցի. ուշագրութեամբ քննէ զայն և
մի գողըրի՛ր լարերուդ հետանոր յիշատակագրու-
թիւնները հնչելու ։

Այն ատեն ՏՈՒՄԱՐ ԱՂԵՏԻՅՈՒ բացի և տեսայ
որ արեան գունով ներկեալ սիրտ մը նկարուած
էր, և երեւոյցակած անսարաններուս ընդհա-
նուր նկարագիրը կը պարունակէր. Այն միջո-
ցին փոփոխութիւն մը զգացի և մէկէն ՚ի մէկ
գրասեղանիս առաջը դանուեցայ ։

ՅՈՐԴՈՐ

Այժմ ճանը յիշատակ է Հայրենասէր սրբ-
տերու երբ աչքերնին գարձնեն Հայաստանի
տխուր գաւառին վրայ, ուր Հայկապն Ազին
իւր սեպհական փառքերէն զուրկ անշուք կեր-
պարանքի մէջ տրտմանիք աչքերը հեռային փո-
րեր ուղղելով՝ վշտահար սրտին հառաչանքնե-
րէն այս ողբաձայն մրմունչները բողոր Հայաս-
տանի Արդւոց կը հնչէ ։

Պարեա՛կք սիրասուն, գարձուցէք միանգամ
ձեր ծնողասէն ա...

քերը՝ ստանալու ուսման զեղեցիկ զարդերով
 ձեր անձը գարգարեցէ՛ք, մի խորխաբիք արի-
 տու թեան տխուր խաւարին մէջ. արթնու-
 թեամբ յաղթեցէ՛ք բաղդին, որ տեսակ տեսակ
 թշուառութեանց զձեզ ենթակայ ըրած է.
 Ժամանակին պարզեւաց շնորհքները կը զը-
 լանայ, ձեր ոգեպարար պաշարները ոչնչութեան
 մէջ կը ծածկէ. և բարոյական լոյսը կը հալա-
 ծէ ձեր աչքէն. զօրացէ՛ք և մի յաղթիք վա-
 տու թեամբ. կարող էք նոյն անգութ բաղդին
 յաղթել քանի որ ջանք և փոյթ անոր դեմ հը-
 զօր ակոյաններ են. կոչեցէ՛ք ձեզ զօրաւիգ ու-
 ըրով ձեր լքեալ ձեռքերը զօրանան. և ձեր եր-
 ջանկութիւնը վայելէ՛ք. **Միթէ և զուք չէ՛ք**
 կրեր շնորհք բանականութե. և հանապաղ վայ-
 րապար գործոց ծառայելու համար ծնած էք.
 և թէ երկինք 'ի թշուառութիւն կը դատէ
 զձեզ, ո՛չ. ծնած էք բանականութեան շնորհ-
 քով, ունիք կատարեալ միտք և կամք, և Եր-
 կինք հաւասար շնորհատու է մարդկան. այլ
 հետամուտ պատճառներ զձեզ զոկած է պէս
 պէս վայելից. որոց կարող էք ժիր արթնու-
 թեամբ յաղթել և ձեր սեպհական յատկութիւն-
 ները ստանալ:

«**Ահա սիրելի Արդեակք այս է արեւտալի կե-**
 նացս մխիթարութեան յոյս, և դառն վեշտե-
 րուս առողջարար դարմանք. ալ փութացէ՛ք
 Հայաստանի Սօր սրտէն տխուր հառաչանք-
 ները դադարեցնել. և չնչել արեւոյց յիշատակ-
 ները աչքէն. **Այս արեւտալի խօսքերս թո՛ղ ըլ-**
 լան ձեզ արդարար փողեր, և ձայնիս հնչմունք-
 ները արձագանք տան ձեր ականջներնուն միշտ.
 որով չտիրէ թմրութեան քունը ձեր վրայ, և
 զղատա գանուիք **Ազգօգուտ** պաշտօններու մէջ
 Հայկազեան փառաւոր անունը վերատին պայ-
 ծառայներու »:

Զգեց՛իք խրախոյս 'ի զօր մարան,
 Խնդրել զԱղղային անուն սեպհական,
 Արեաց խուփ հզօր 'ի զէն զօրաւոր,
 Ելցէն 'ի հանդէս մրցման նորանոր.
 Հայրենեաց ըղձից ջերմ վառեալ 'ի հուր,
 Պսակ Թորգոմեան հիւսել փառաւոր:
 Սէր սուր 'ի ձեռին, սէր սուր 'ի սրտի.
 Սէր պնդեալ ընդ մէջս, սէր անպարտելի.
 Սիրոյն պաշտօնեայ պերճ հանդիպացի.
 Պսակ Հայկազեան սիրով փայլեցել:
 Այս է Դիւցազնեան Ալին վեհ պարծանք.
 Այս Ազգասիրին շքեղ մրցանակ.
 Յայս ցնծայ Եղեմ ցնծան դաշտք համայն.
 Տեսցէ նոր Արեւ անշուք Հայաստան:
 Ապա ո՛վ Մանկունք, Մանկունք սիրելի,
 Յաւեա փայլեալիք 'ի շուք գեղանի.
 Երբ լուսածածան դիտէք դամս վերին,
 Դիտէք եւ շքեղ զըցան Արեղին,
 Մի մոռանայք երբէք զԵրկին բարերար,
 Եւ մի Հայրենեաց զսէր յաւերժախալ:

Հետեւեալ յօդուածը ուսումնասէր օրիորդներէն
 մէկը խաւրած է մեզ հրատարակել, զոր պարտք կը
 համարինք ընդունիլ խրախուսելով զինքը եւ բոլոր
 ուսումնասէր օրիորդներ որք իրենց երջանիկ նպա-
 տակին վնասող կասկածներք մտաց հերքելով՝ նոյն
 զեղեցիկ յօժարութիւնը ունենան ուսումնասիրական
 եռանդը ընդհանրից հաղորդելու:

Աշուտախալ և Ազգասէր խմբադրու հի.
 Հետեւեալ յօդուածը Չեր Ազգօգուտ պատ-
 ուական Արթուր Նուրբ թեյերով սիրելի
 Ազգայնոցս լսելիաց հնչեցիչ կը խնդրուի մեծ
 նայն թախանձանք որով նուստախա մեծ խրա-
 խոս մե...
 և անդամ այ հա...

ՋԱՆՔ ԵՒ ԺԱՄԱՆԱԿ

Ժամանակը ամեն բան յառաջ կը բերէ, երբ աշակից ունենայ մարդկային ջանքը:

Արարչին լոկ հրամանը երբ յոչնչէ գոյացուց այս անհուն փեղեղեքս, և որ 'ի նոսա, ամենայն ինչ անդադար շարժման մէջ դրաւ, և իր ձեռակերտ մարդուն ալ իր պաշտամանը մէջ միշտ յառաջադիմելու իղձ մը ու փափաք մը, որով նա սխաւ այս փափաքը լեցնելու աշխատիլ, ու հնարից ետեւէ իցնալ: Երբեմն հարկ, երբեմն ժամանակ, ու երբեմն արարգացն իրեն օգնելով բաց 'ի հողադործութենէ և 'ի հովուութէ զորս գերադոյն իշխանութիւն իբրեւ էական ձիւք մը (կամ մի միայն առաջին 'ի յարուեստս) առուա անոր գործել ու պահել և փրկել ամեն կենդանեաց... ուսաւ նա իւր ջանքով դարբնութիւն, երաժշտութիւն ու կրտաւադործութիւն, զորս մարդկային ջանքը Ժամանակին հետ գործակից ըլլալով և անդադար շարժմամբ այնչափ յառաջադիմութեան և կատարելութեան հասցուցին: որոց մէջ գեր 'ի վերոյ տարբերութիւն մը կը նշմարուի երբ բազմաառուցի իրարու հետ նոյա առաջին ու վերջին ծայրերը: Պարզ կտաւադործութենէ զանազան ու անթիւ հիւսուածներ, դարբնութենէն կերպ կերպ մետաղադործութիւններ, ու թռչնոց անորոշ երգ մը սորվելէն՝ բիւրաւոր երաժշտական գործիքներ ու եղանակներ յառաջ բերաւ ժամանակն ու մարդկային ջանքը: և ինչպէս արուեստներ թէ ազատական և թէ ծառայ կան ու այժմ կերբեքն աշխարհիս վերայ բոլորն ալ ջանքով ծնած ու ժամանակով յառաջ եկած ու զարգացած... որ բոլոր օրէ

գերազանցեց:

Տերեւներու վրայ գրելուն հնարքը ջանքը մագաղաթեայ ու հուսկ ուրեմն թղթէ ահազին մատենաներ կազմեց: վերջապէս ամեն արուեստներ որ 'ի սկզբան թերի էին ու անկատար ջանքն ու Ժամանակը զանոնք կատարելագործեց, ու սկից յառաջ եկաւ այս առածը «ամեն նոր բանը իր պահասութիւնն ունի», ջանքը զանի շտկելու կարող է»: Այս ըսածներէս յայտնի կերբեքի թէ ժամանակին շարժումը որչափ կարօտ է ջանքի իր մը անհատ մը կամ աղբ մը յառաջադիմութեան ասպարէզը հասցնելու:

Այս ամեն արուեստից ծառերը նախ մէկ Երկրի մը մէջ բուսան ու բողբոջեցան, մէկ պարարտ Պաշտի մը մէջ յառաջ եկան ու զարգացան և անտի բոլոր աշխարհս պատուաւեցան, ժիր մշակաց ջանքով ընդ միոյն հարիւր տուին պարարտ հողի վրայ իյնողներ, Հայաստանն էր այս ամեն արուեստից հանգիստարան, որ այժմ բարձի թողի եղած է, իւր ժիր մշակաց ջանքը ցանեց այս սերմերը, ժամանակը բուսցուց ու զարգացուց, և քանի որ իր ջանքը աջակից էր ժամանակին՝ կիթեղ իւր աշխատուէ պտուղը՝ ու վայելեց շատ ատեն, իսկ երբ դադարեցաւ ջանքը չորցան հետոյհետէ, և միայն իրենց պատուատները օտար երկիրներու մէջ աճեցան և իբր սեպհական ժառանգութիւն կամ հնարումն եղան պատուաւատողին, ու գրեթէ կորաւ հեղինակին անունն ու վաստակը:

Երբ մեռաւ Հայաստանի ջանքը, մեռաւ այն օրուրնէ և Հայաստան, ու ժամանակը ըսկըսաւ խեթիւ ու ընդհակառակ նայիլ իրեն, մարեցաւ Հայաստանի ճրագն ու խաւարեցաւ իւր արեւը, վոքրիկ կայծ մը միայն մնաց թափուծ մոխրի մը տակ: արտ ու մոխիր դարձան իւր ետ անատներ տապաքին կոթն ու լուցկին

նել 'ի գործ • իւր մեծերը, անուամբ և եթ պար-
 ծեցող հայերը • որոնց նպատակն է միշտ իրենց
 շահը մտածել, թմրութեան հող ցանեցին ար-
 թընցողներուն վրայ, ու պատուիրելով պատուի-
 րեցին, յանդիմանելով սպառնացած, վերմակը
 գլուխնին քաշելու ըսելով թէ «գիշեր է դեռ,
 ու առտու կանուխ ելողը կը վնասի» • Ու երբ
 տեսան իրենց խաբէութեան յայտնուիլը՝ մատ-
 նութեան դիմեցին • Հայաստանի մէջ քնացող
 ներք ձմեռուան օձի կը նմանին, ըսին • երբ գա-
 լու ըլլան տաք օրեր ոգի կառնուն ու բազում
 վնաս կը գործեն, պէտք է զանոնք յաւիտենա-
 կան սառցոյններու կամ մթութեան (ազիտու-
 թեան) մէջ թաղել մինչդեռ թմրութեան մէջ
 են, նաեւ գողթական հայերը զոր ծոցիդ մէջ
 կը պահես իժեն, երբ տաքնալու ըլլան քեզ կը
 վնասեն, պապանձեցուր զանոնք արթնցնող ձայ-
 ները • և հասան նպատակնուն իսկ •

Չայն տուողները պատժեցան բանտարկե-
 ցան ու գոցուեցաւ այն **ՊԱՏՈՒՆՆԵՐ** ուս-
 կից ներս կը թափանցէր փրկարար լոյս մը, ՈՅ
 դարձեալ ժամանակը խոժոռ դիմօք սկսաւ նա-
 յէլ • ~~Չայն ներսը, ու երբ ձայն հայտնի~~
 նիզակաւ չափուած և հայու արեամբ պատնէշն
 պատած • Հայաստան •

Ինչ ընելու է ուրեմն, գիտեմք որ ամեն
 քնացող օր մը չէ օր մը կարթննայ, ցանուած
 ներք կը բուսնին, յղին կը ծնանի, և ամեն ա-
 դիժքը օր մը չէ օր մը լսելի կըլլայ, անդադար
 աղանչանքը գոնէ զաղաչեայն ձանձրացնելով 'ի
 դուժ կը շարժէ, հաշտուինք ժամանակին հետ
 որ սկզբանէ մեր վաղեմի բարեկամն է և չորս
 անգամ հաշտուած է մեզի հետ Չանքին միջնոր-
 դութեամբ, խոստանամք իրեն հաստատ երգու-
 մով ընկերացնել իրեն մեր Չանքն ու վատակը •
Միաբան աշխատինք մեր չայրենի բարբեր
 երկրէն օտար անգեր փոխադրուած արուեստից
 ծառերէն պատուաւստ կամ հուստ առնելով
 ծաղկեցնել մեր գրախտանման Հայաստանը • Բա-
 նի որ արթնցանք ու լոյս տեսաւ մեր աչքերը
 որ դարբերով սեւ վերարկուով մը ծածկուած էր,
 երննք 'ի մահ առաջնորդող անկողնիէն ու մեր
 պարէնը հոգանք, այս դարը լոյս է և իրաւանց
 ճանաչում, որով աւելի շուտ կը հաշտի մեր Չան-
 քին հետ և շատ արդիւնաւոր շահեր յառաջ կը
 բերէ •

Մեռած ազգերը յարութիւն կառնեն այս
 դարուս մէջ և իրաւունքնին ձեռք կը բերեն,

մեք որ քուն ալ չեմք՝ արթնցանք, ինչու չել-
 նեմք անկողնիէն ու չի գործեմք, լաւ իմացանք
 որ գիշերն անցեր, պէտք է հասարակ օրը գի-
 շեր կարծել, ասիկայ անմտութիւն է, աչքի և
 մտաց կուրուժիւն է • Եռաւօտը ինքնին չի
 վերցնէր մեր վրայէն վերմակը, Չանքը պէտք է
 անոր օգնէ, երննք ուսմամբք ու դաստիարա-
 կութեամբ ցանել մեր ու մեր ապագայ սերուն-
 դոց մտաց սէջ • Հայրենասիրութեան Եզգասի-
 րութեան ու բաղդախնդրութեան սերմերը •
 բայց այս սերմերը պէտք է պարարտ երկիրներ
 ցանուիլ որ մին հարիւր պարգեւէ, այս պա-
 րարտ երկիրը մարց սրտերն են, ուրեմն գի-
 տութեան սերմերը նախ օրիորդաց՝ որ մայր
 պիտի ըլլան, մտաց մէջ պէտք է սերմանուիլ,
 զորս ապագայ սերունդը կարթին հետ քաղցր ա-
 խորժակով ծծէ ու անով զարգանայ • խրախու-
 սինք սերմանահաները, քաջալերենք ուսանողնե-
 րը, հաշտուինք ժամանակին հետ մեր Չանքին
 միջնորդութեամբ, յարգենք անոր ամեն մէկ
 րոպէն և մեր օգտին գործածենք, ձեռնտու
 ըլլանք արական սեռին, սիրելիքուրե՛լս, յարգենք
 անոնց ընդհանուրին համար որո՞ւմ Չանքերը,
 լաւ համոզուինք որ միայն ծառայութեան հա-
 մար չեմք ծնած, և ոչ ալ հանգիստ անաշխատ
 իբրեւ բամբիշտ մը արթուններու վրայ բազմելու,
 մի և նոյն ձիրքով ծնած եմք զոր արական սեռն
 ունի և մի և նոյն յատկութիւնն ունիմք* •

Ծնած եմք մեք ընկերութե հաստատուն
 հիմեր ըլլալու, ծնած եմք ընտանեկան տնտե-
 սական գործերու կարգադրութեանց համար,
 ծնած եմք գործելու և պահելու համար, վեր-
 շապէս կեանք առած եմք մեզմէ կեանք առնողին
 կեանքը երջանկացնելու համար, մեք եմք կրկին
 կենաց և կրկին մահուան (բնական ու բարոյա-
 կան) պատճառ, Չանամք ուրեմն կենաց պատճառ
 ըլլալու, մեր Չանքը ժամանակին հետ կցելով
 ամեն բարեաց առաջնորդ ըլլալ, լաւ մտքերնիս
 առնելով ու համոզուելով որ ժամանակը առանց
 մարդկային Չանքին և ոչ մէկ բարիքմը յառաջ
 կրնայ բերել, ինչպէս երկու արմաւենի մինչեւ
 'ի միտան չ'ածին չեն պողաբերիլ, մնամ անձնա-
 նուէր ազգիս •

Ա. Գ.

*Ասոր վրայ յարմար առնել խօսելու կը խոստանամ
 երբ այս առաջին մտաց ծնունդը ընդունելութիւն
 դասն սիրելի ազգէս ու քուրբէս •

ԱԶԳ

Մարդիկանց բնական յատկութիւններուն մէջ տեսակ տեսակ բարեմասնութեան ձիրքեր կը պարունակուին . որոյ մէկն է հիւրասիրութիւն , այսինքն մէկու մը ընդունելութե յարգանք նուիրել և անոր մէկ գեղեցիկ տեսակն է վսեմ յատկութիւն մը որ ազնուական սրտից միայն ծանօթ է : Ինչպէս ընդունելութեան պատիւը բարեկամին նուիրել սովորական վայելուչ քաղաքավարութիւն է միայն . այլ օտար և անծանօթ մը նոյն սիրով պատուելը մեծանձնական գործ կը համարուի : Արովհետեւ օտար մը իւր բազմանքը յայտնելու համար մէկու մը ներկայանալու ատեն սիրտը ծփանայ մէջ է , քանի որ ընտանեկան վարձուք մը չունի անոր հետ . ուրքերը չեն համարձակիր յառաջ դիմելու . խօսքերը չգործէ մէկէն 'ի մէկ պրտասանել , բայց մեծարելի է նոյն ընտիր Մեծը՝ որ դայն առանց արհամարելու բարեկամական սիրով կը պատուէ կը ողջունէ . և դայն զուարթ դիմօք կը հըրաւիրէ : Այս է ընտիր քողովորութիւն , և միանգամայն պաշտօն մեծանձնութեան :

Ահա Միթառին Արժանայարգ Քաժանորդները այս ազնուական պատիւը նուիրեցին անոր առաջին ներկայացման . Ազգասիրաբար չընկնայելով անկէ իրենց հրաւերները որոյն ձայնը Յարգելեաց պաշտպանութե կարօտ էր քաջալերուելու : Պոփելի են սոյն տեսակ գործերու նպատակ Մեծինք , որք գեղեցիկ պարտաւորութիւն ճանչցած են Ազգասիրական պաշտօններու ձեռնտու ըլլալ : Նանչած են քաջ դիտողութեամբ որ գործ մը ինքնին չըզդրէր յառաջանալ , եթէ իւր նպատակը առարկաները չը գտնէ : Արով չեն ձանձրանար իրենց ջանքը և յօժարութիւնը 'ի գործ դնելով Ազգին քայլերը յառաջադիմութեան ուղղելու : Եւ Ազգ կը յիշէ կը ճանչնայ իւր Քարեկարները , և յարստափառ սիրտը կը խնդրէ Ազգասիրաց քաղցը խընամբները մշանջեաւորապէս վայելելու :

Այսեւ Միթառը երախտապարտ է իւր Քարեկարաց նպատակութեանց դէմ , որք նոյն գեղեցիկ յօժարութեամբ կամեցան խրախուսել դայն : Աւքաջայոյս է նա՝ որ երկրորդ շրջանին մէջ Յարգելեաց ծանօթական հրաւերը պիտի ընդունի . և ընտանեկան սիրով պիտի մտնէ ըզգաստամիտ և ուսումնասէր Քերդաստաններու

մէջ որոյմէ իւր նման եղանակակից լարեր յօդելու յուսով :

Առաջին շրջանին այս Յունուար ամսոյն ըրացած ըլլալով , Փետրվարին պիտի սկսինք երկրորդը՝ թէպէտ այս անգամ կուզէինք թերթը տասն և հինգ օրեայ ընել , բայց դարձեալ ամսաթերթ ընելու որոշում ըրած ենք՝ յուսալով Ազգասիրաց նպատակորութեան՝ որ երրորդ շրջանին դիտաւորութիւննիս կրնանք կատարել :

Երկրորդ շրջանին վեցամեայ գինը մէկ արծաթ մէճիտ ու քառորդ մը 23 զուրուշ իջեցուցած ենք ընդունողաց դիւրուի ըլլալու համար :

ԾԱՆՈՒՅՄՈՒՆԻՔ

Այս անգամ թէպէտ «Երանակ Հանդիսին» եւ «Նուէր Կաղանդի» տետրակին նոր հրատարակմանց վրայ ըստ պատշաճի ծանուցանել պարտքերնիս էր , բայց թերթիս փոքրութիւնը չներելով համաօտակի միայն կը ծանուցանենք :

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՐԱՆ
Օ Ր Ա Ց Ո Յ Ց
1863

ԹՈՒԱԿԱՆԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ռ . Յ . ՔԻՐԻՔՃԵԱՆ

Ի այս ընծայուած այս հայերէն պատկերազարդ օրացոյցը կը ծախուի աճեն հայ գրաւթաձառներուն խանութը , հատը 60 փարպի :

Գ Ա Չ Ա Մ Ի Ա
1863
ՍԷՆՆԵՅԻ ԻՍԸՎ ԻՅԷ
ՄԱԽՍՈՒՍ

Իններորդ տարին ըլլալով այս տարի եւս՝ հրատարակուեցաւ այս նախագուշակ տետրակը , որ աճեն հայ գրաւթաձառաց ըով կը գտնուի , հատը երեք զուրուշի :

Խմբագիր-Տնօրէն
Ե . Ս . ՀԱՅՈՒՆԻ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ռ . Յ . ՔԻՐԻՔՃԵԱՆ

ԿՈՍՏԱՆԳՆՈՒՊՈԼԻՍ , ՅԻՆՃԱՆՃԷԼ ԱՐ



